

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Ի Ս · ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Քննկցիք զգիրս: ՅՀ. 5,39

Գ

Ի ԼԵԶՈՒՄ ԽՈՍՔԻ

1.

Քրիստոնէութիւնն ի սկզբանէ, յորմէ հետէ իւր յաղթական ընթացքն յաշխարհս սկսաւ, գունակ գունակ կերպարանօք եւ պէսպէս հանգամանօք յերեւան եկաւ, եւ իւր քարոզական գործոնութիւնն, տարածական ոյժն եւ ձգիչ ազդեցութիւնն բազմադիմք նշանօք, արուեստիւք եւ զօրութեամբք կատարեց:

Քրիստոնէական կրօնքն վերագանցաւպէս անհատական՝ առանձնական է, բայց միանգամայն եւ առաւելազանց պայմանաւտիեզերական է, անհաղորդական այլում, սակայն համանգամայն բովանդակիչ ամենայինի: Նա քարոզէր զնաւասս ի մի Աստուած, Հայրն Ամենակալ, եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, Արդին Աստուածոյ, վըրկիչն ամենայն մարդկան, որ եկն քարոզել զԱւետարանն Աստուածոյ եւ զարքայութիւնն նորա յերկրիս, եւ ի յարութիւնն եւ ի կեանս յաւետենականու: Նա է Աւետարանն Քրիստեան եւ բժշկութեան⁽¹⁾, եւ նոր արարածոց. Նա աւետարանն է սիրոյ, ողորմածութեան եւ օգնականութեան. Նա կրօնքն է բարոյական ջերմեռանդն զօնութեան եւ սրբութեան, կըրօնքն Հոգւոյն եւ Զօրութեանց. Նա կրօնքն է ինքնօրէն հրամանատու ճոխութեան եւ անպայման հնագանգութեան, հանդերձ այնու կրօնքն բանաւորութեան եւ լուսաւոր գիտութեան եւ պայման բնագանցական իմացութեանց, նոյն իսկ «խօսուն պաշտօննա»⁽²⁾ եւ կրօնք հոգեւոր խօրհրդոց. Հուսկ ուրիմն նա Աստուածեղէն յայտնութիւն է եւ լրումն համաշխարհական պատմութեան ազգի մարդկան:

Քրիստոնէութիւնն, որպէս ի վեր անգրանցաւ, իւր առաքելութեան եւ քարո-

զութեան գործով յանդիման կացուցան զինքն, յայլոց միջի, իրրիւ կրօնք «Հոգւոյն եւ զօրութեանց»:

«Եւ ես, զրէ Պաւլոս Առաքեալ առ Կորնթացիս (1 Կր 2,4—4), «առկարութեամբ եւ երկիւզիւ եւ զորութեամբ բազմաւ հղէ առ ձեզ. եւ բանն իմ եւ քարոզութիւնն պատմիք բանիւք իմուսութեան, այլ արդեամբք Հոգւոյն եւ զօրութեամբ». այդույուց ամէ զամենայն հրաշագործութիւնն (մարտն ընդդէմ գիւտաց եւ զգեսպէս նշանն եւ սքանչելիս), որք ի ձեռն Առաքելոց ինէին. եւ զարձեալ այլուր (Եր 2,3—4) համառօտիւք բովանդակէ զամենայն ինչ՝ որ ըստ այսմ օրինակի կատարեցաւ՝ այսպէս. «Փրկութիւնն սկիզբն ա՛ռ խօսելոյ [այսինքն՝ աւետարանելոյ] ի Տեսունէ, եւ ի ձեռն այնոցիկ որ լուանն ի մեզ հաստատեցաւ. վկայեալ յԱստուածոյ նշանօք եւ արուեստիւք եւ պէսպէս զօրութեամբք եւ մասամբք [ճշգիւ՝ բաժանմամբք կամ բաշխմամբք] Հոգւոյն Արրոյ ըստ իւրոց կամաց»:

Ըստ այսմ Ս. Հոգւոյն ազգեցութիւնք բազմակերպ են եւ յոզնաթիւ, եւ յերեւան գան ի յայտնութիւնս, ի տիսիլս, յանուրդս, ի յափշտակութիւնէ մտաց, ի վիճակի զարմացման, ի մարգարէութիւնս, յազդի ազգի սքանչելագործութիւնս եւ յայլ նըմանօրինակ զարմանալի նորանշան երիւոյթս եւ գործս: — Այսպիսի երիւոյթք եւ ցուցակութիւնք էին պարզեւք կամ չնորհք Հոգւոյն Արրոյ, յորոց զումանս, անշուշտ ո՛չ զամենեսին՝ այլ զգիխաւորս եւ զկարեւորագոյնս եւեթ, կը յիշատակէ Պաւլոս Առաքեալ ի թղթին առ կորնթացիս, ուր կը խօսի վասն հոգեւորացն (1 Կր 12,4—11), այսպէս.

«Թէպէտ եւ բաւինք [այսինքն՝ իտիր, տարրեկութիւն] չնորհաց են, այլ Հոգի նոյն է: Եթէ բաժինք պաշտամանց [իմանառայութեանց, սպասաւորութեանց] են, այլ տէր նոյն է: Եթէ բաժինք յաջորդութեանց [այսինքն՝ ազգեցութիւնք եւ արգիւնք սքանչելեցաց] են, այլ Աստուած նոյն է՝ որ յաջողէ զամենայն յամենայնի: Բայց իւրաքանչիւր ումեք տուեալ է յայտնութիւն Հոգւոյն առ իւրաքանչիւր օգուտ, Ումեմն ի Հոգւոյն տուեալ է բան իմաստորեամ, այլում՝ բան զիտորեամ ըստ նմին Հոգւոյ, միւսումն հաւասի նովին Հոգւոյ,

(1) Տե՛ս Արք 1928, էջ 332 հհ.:

(2) Հա 12,1:

այլում՝ չնորհք թժկորեանց՝ նովին Հոգ-
ոսվ, այլում՝ յաջողուրինից զօրուրեանց, այ-
լում՝ մարզակորին, այլում՝ ընտուրին
հորոց, այլում՝ ԱԶԳԲ ԼԵԶՈՒԱՅ, այլում՝
ԹԱՐԴՎԱՆՈՒԹԻՒՆԻՆ ԼԵԶՈՒԱՅ: Այլ զայս
ամենայն յաջողէ մի և նոյն Հոգի, և
բաժանէ իւրաքանչիւր որպէս և կամի: —
Եւ խոնարհագոյն եւս յաւելու:

«Եւ զարս եղն Աստուած յեկեղեցւոջ՝
արս են. նախ զատակեար, երկրորդ զեաւ-
զարկ, երրորդ զիտադալու, ապա զօրու-
րինս, ապա չնորհս թժկորեանց, օգնու-
րինս, վարիչս, ԱԶԳԱ ԼԵԶՈՒԱՅ, բարզա-
նուրինս լեզուաց, Միթէ ամենեքին առափ-
եալի լիեն, միթէ ամենեքին մարզակի ի-
շեն, միթէ ամենեքին վարդապէս լիեն,
միթէ ամենեքին զօրուրինից լիեն, միթէ
ամենեքին շնորհս թժկորեան ունիցին, մի-
թէ ամենեքին Ի ԼԵԶՈՒԱՅ ԽՈՍԽՅԻՆ, միթէ
ամենեքին բարզանիցին:»

Յայտ իսկ է թէ ի վերոյիշեալ չնորհաց
Ո. Հոգւոյն առաւել նշանաւոր և յարգի
էին, ի պէտք չինութեան և հոգեւոր կըր-
թութեան հկեղեցւոյ, մանաւորապէս շը-
նորհք Աստաքելութեան, Մարզարէութեան
և Վարգապէտութեան:

Զառաջին տեղին ունին Առավալի, որք
բուն աւետարանիչքն էին, չքնոլ քարո-
ղիչքն, որոց կոչումն էր տարածանիլ ընդ
հանուր զԱւետարանն Յիսուսի Քրիստոսի:

Առաջ Մարզակի, որք էին պատզամա-
սերք Աստուածոյ յեկեղեցւոջ, միջնորդք ի-
ձևան որոց Աստուած իւր կամքն կը ծա-
նուցանէ ժողովրդեան, եւ որք ունէին ըլ-
չնորհս լուծանելոյ զգաղանիւ հանգերձեալ
իրաց, նահւ զանցեալ իրս մեկնելոյ, ի
ժամանակի հոգոց, տազնապի և նկու-
թեանց հկեղեցւոյ՝ զուզութիւն և զորո-
շումն տալոյ: Եոցա պաշտօնն էր եւս՝ ի
զիմաց ժողովեալ հաւատացելոց ազօթս
առնել առ Աստուած, զնոցս և զանձկու-
թիւնս ժողովրդեան յանձն առնել Աստու-
ածոյ և փառս և զովութիւն մատուցանել
նմա:

Իսկ Վարդապէս բուն ուսուցիչքն էին
ժողովրդեան. նոքա ունէին զշնորհս զի-
տութեան՝ որք իւրեանց հոգեշոնչ քարո-
ղութեամբ գժողովուրդն ընեն՝ ուսուցա-
նեն և կրօնական և բարզական կրթու-
թեամբ զարգացուցանեն:

Եւ արդ, զանց առնելով զայլ հոգեւոր
չնորհս մի ըստ միոջէ ի քնին առնուել⁽¹⁾,
հարիկ է նկատել զշնորհս ի լեզուս խօսելոյ,
եւ քննել զիսկութիւնն նորին, որ եւ բուն
նիւթն է առաջակայ հետազօտութեանս:

2.

Խնդրական ասացածս այլեւայլ օրի-
նակաւ զտանի ի եւ կտակարանի. —

Խօսել լեզուս (Մկ 16,17. ԳՃ 10,46 և
19,6).

Խօսել զիզուս (1 Կր 13,1).

Ի լեզուս խօսել (1 Կր 12,30. — 14,2.
4. 5. 6. 13.).

Լեզուա խօսել (1 Կր 14,18. 19. 23. 27).

Լեզուօֆ խօսել (1 Կր 14,39).
զտանի նահւ ազգ լեզուաց (1 Կր 12,10.
28), եւս և լեզուս ունել (1 Կր 14,26), եւ
լոկ լեզու (1 Կր 13,8):

Որդ՝ զիահրդ իմանալի է ի լեզուս խօ-
սելն. — զմեկնութիւնն ասութեանս յայտ
առնէ նկարագրութիւնն զոր կ'ընծայէ նոյն
լինքն Աստական Պաւլոս ի թղթին առ կո-
րնթացիս (զլ. 12,13 եւ մանաւանդ 14):

Աստաքեալն իւր խրատական խօսքն
ուղղելով առ եկեղեցին կորնթացւոց — յո-
րում թուի թէ ի լեզուս խօսելն յոյժ ան-
կարգ եւ տարապայման օրինակաւ ի կիր
արկեալ էր — նախ կը թուէ մի ըստ միոջէ
զպէսպէս չնորհս Հոգւոյն Սրբոյ. ապա յա-
ռաջ քան զշարունակութիւն յորդորակա-
նին, կը պատուիրէ նոցա՝ նախանձաւոր
լինել չնորհացն որ լաւն են. եւ ի զէպ եւ
պատշաճ կը համարի յուցանել նոցա զայլ
ինչ չնորհս. որ ընտրելագոյնն եւ գեր ի
վերոյ քան զամենայն նախայիշատակեալ
չնորհս:

Եւ աստէն կը յեռու Պաւլոս Աստա-
քեալ, զողցես իմն վերացեալ մաօք, այն
հոգերուիս օրնեներգութիւնն՝ քան զոր ա-
ռաւել բարձր եւ զսեմ, աւելի բուռն եւ
ուժգին, առաւել հոգեշունչ եւ խորին չու-
նի ինչ երբեք զրած նա ինքն, այս է երգ
երգոցն Սիրոյ, — բան անզուզական, որ
ոչինչ նման է նմա, կամ հանգոյն, ո՛չ

(1) Հմմու. առ ապ նահւ Հռ. 12,6 հհ., 1 Պտ
4,10—11, 2 Պտ 1,21, 1 ՏԺ. 4,14, 2 ՏԺ. 1,6, եւ
1 Կր զլ. 12—14:

համեմատ եւ ո՞չ հաւասար ի համօրէն մատենագրութիւնն ազգաց :
«Եթէ զեկուս մարդկան խօսիցիմ
եւ հրեշտակաց ,
եւ սէր ո՞չ ունիցիմ ,
եղէ ես իրեւ զպղինձ որ հնչէն ,
կամ իրեւ զճնձայս որ զօղանջնես
եւն .: Մարզարէութիւն , զիտութիւն , ի
լեզուս խօսել , կարողութիւն սքանչելա-
գործութեանց , ողորմութիւնք , ձգնութիւն ,
վշտամբերութիւն եւ խստամբերութիւն , եւ
այլ ամենայն չնորհք , առանց սիրոյ՝ ոչինչ
են եւ ոչինչ օգտին . վասն զի այդ ամե-
նայն հոգեւոր պարզեւք վաղանցուկ են եւ
հուսկ ուրեմն խափանելոց են . մացական
եւ տեւական են միայն հաւատք , յոյս ,
սէր , բայց մեծ քան զսոսա զերեսին է
սկրն : (Հմմա . առ այս 1 Յհ 3,18 «Արզ-
եակք , մի՛ բանիւք եւ լեզուօք սիրեսցուք ,
այլ արգեամբ եւ չչմարտութեամբ») . եւս
եւ 4,16 «Աստուած սէր է , եւ որ կայ ի
սէրն՝ բնակեալ է յԱստուած , եւ Աստուած
ի նմա բնակելու :)

Յետ այսր ընդհատութեան կը շարու-
նակէ Առաքեալն զիւր խրատականն : —
Կորնթացոց յանձն կ'առնէ նախ քան զա-
մենայն զհետ երթալ սիրոյ , եւ ապա նա-
խանձաւոր լինել հոգեւոր չնորհացն , բայց
առաւելապէս մարդարէութեան : Զի այն որ
ի լեզուս խօսի՝ ո՞չ լնդ մարդկան խօսի ,
այլ ընդ Աստուածոյ , եւ այն՝ խորհրդաւոր
ինչ իրս , որք ունկնդրաց անիմանուի են :
Իսկ այն որ կը մարդարէանայ , որովհետեւ
բանաւոր եւ մեկին բանիւք կը խօսի ,
ընթերակայ ժողովրդեան հասկանալի կը
լինի , որով եւ կը ծառայէ ի շնութիւն ,
ի միթարութիւն եւ ի սփոփութիւն նո-
ցաւ : Որ խօսի ի լեզուս՝ զանձն իւր եւեթ
չինէ , այլում ումեք չունի ինչ օգուտ .
Իսկ որ մարդարէանայն զժողովրդն շինէ :
«Կամիմ» , կը շարունակէ Առաքեալն ,
«զի ամենեքին զուք ի լեզուս խօսիցիք ,
[այլ կամիմ] առուել՝ զի մարդարէանայ-
ցէք . զի լու է որ մարդարէանայն՝ քան
զայն որ ի լեզուսն խօսիցի . բայց եթէ
թարգմանեցէ [այսինքն՝ կարող լինի իւր
խօսածն բացատրել մեկնելու] , որպէսզի
ժողովուրդն իմանայ զիմաստն , որով եւ
շնութիւն եւ հոգեւոր օգուտ մի առնոււ-
ի սոյն յարեալ ասէ . «Բայց այժմ , եղ-

բարք , եթէ եկից ու ձեզ ի լեզուս խօսե-
լով , զի՞նչ օգուտ լինիցիմ ձեզ , եթէ ոչ
խօսիցիմ կամ յայտնութեամբ կամ ովե-
տութեամբ կամ մարդարէութեամբ կամ
վարդապետութեամբ» . այսինքն՝ եթէ բա-
նաւոր եւ յայտնի , հասարակաց զիւրա-
նաս լեզուաւ չքարոզեմ եւ չուսուցանեմ
ձեզ : — Ի լեզուս խօսելն անիմաց խառնա-
ձայն , խուժակուժ բարբառ է , կամ լու-
սուս՝ աննշանական խառնարձակ ինչ դո-
շուն եւ աղաղակ է : Այսպիսի ինչ բնա՛ւ
եւ ո՞չ մի օգուտ ունի լսողաց : — Յամե-
նայն գէպս հարկ անհրաժեշտ է ի լեզուս
խօսուածն մեկնել , առ ի օգտակար եւ չի-
նիչ լինելոյ ունկնդիր հաւատացելոց : —
Ապա կը յաւելու . «Դոհանամ զԱսոււծոյ ,
քան զամենեսին զծեզ [թիւր թարգմանու-
թիւն է «վասն ամենեցուն ձեր»] առուել
լեզուաւ խօսիմ : Այլ ի մէջ եկեղեցւոյն կա-
միմ բանս հինգ մտօք [բանաւոր եւ ամե-
նեցուն իմանալի լեզուաւ] խօսել զի եւ
զայլս խրատիցեմ , քան զրեւր [այսպէս
ճշկիւր ըստ Յուն . բնագրին] բանս՝ լեզ-
ուաւ , յանօգուտուս : — Ապա կը յորդորէ՝
«Եղբարք , մի՛ լինիք տղայք մտօք , այլ ի
չարեաց տղայցարուք , եւ մտօք կատար-
եալք լինիիք» : — «Ապա եթէ գայցէ եկե-
ղեցին [= ժողովուրդն] ամենայն ի մի
վայր , եւ ամենեքին ի լեզուս խօսիցին , եւ
մտանիցեն անդր տգէտք յալսինքն՝ ան-
տեղեակք քրիստոնէական պաշտամանց եւ
արարութեանց】 կամ անհաւատք [հե-
թանոսք] , ո՞չ ասիցեն եթէ զի մոլիքդ»
[այսինքն՝ խելագարած եւ մտակորոյս ե-
ղուծ էք] : Այլա՛զդ իմն է մարդարէանայն ,
որ բոլորեցուն իմանալի է , եւ որոյ ար-
դիւնքն բարի եւ շահեկան է :

Յետոյ ուրեմն համառօտիւք երկրոր-
դելով ասէ . «Եղբարք , յորժամ ի մի վայր
ժողովլիցիք , իւրաքանչիւր ոք ի ձէնչ եթէ
սազմու ունիցի [երգելոյ] , եթէ վարդա-
պետութիւն ունիցի [ուսուցանելոյ] , եթէ
յայտնութիւն ունիցի [հազարգելոյ եւ տեղ-
եակ առնելոյ] , եթէ լեզուս ունիցի [խօսե-
լոյ] . եթէ բարգմանուրիսն ունիցի [զիկուօք
խօսուածն մեկնելոյ չնորհքն] , ամենայն ի
շնած [ունկնդիր հաւատացելոյ] լինիցի :
եթէ ի լեզուս ոք խօսիցի՝ երկուք , եւ եթէ
եւս աւելի՝ երեք , եւ ապա մի ըստ միոչէ
[կարգաւ , մի զմիոյ կնի , եւ ո՞չ թէ բոլո-

րեքեան ի միասին խառնիխուսան], և մինն բարգմաննացի լեզուօք խօսուածն]: Ապա իթէ չիցէ ոք որ թարգմանիցէ լոր լեզուօք խօսուածն մեկնելոյ շնորհքն չունենայ], լուռ լիցի յեկեղեցւոշն լեզուօք խօսողն] ընդ միտս իւր և ընդ Աստուծոյ խօսեցի [լսելայն]: Բայց մարգարէք երկու կամ երեք խօսեցին, և այլքն [որք մարգարէից քարոզն քննելոյ շնորհքն ունին] քննեցին: Ապա իթէ այլ ումեք որ հասիցին՝ յայտնեցի [այսինքն՝ մարգարէութեան Հոգին ի վերայ նորա զայ], առաջինն լսեցէ [պէտք չէ երկայնաբաննել]: Քանզի կարող էք ամենեքեան մի լստ միջէ մարգարէանալ, զի ամենեքեան ուսանիցին եւ ամենեքեան միխթարեցին: Այսպէս ամենայն ինչ կանոնաւոր՝ վայելուց եւ Աստուծահանոյ պայմանաւ կը կատարի:

Աստէն հարկ կը համարի Առաքեալն Պաւլոս առանձինն ինչ պատուէր տալ վասն հրապարակախօսութեան կանաց յեկեղեցոչ: Քանզի յԱռաքելական զարուն, այլիւ յետոյ ուրեք ուրեք մինչեւ ի վերջ կոյս Գ. գարուն, սովոր էին կանայք յեկեղեցիս հրապարակաւ քարոզել, ուսուցանել ազօթել ևւ մարգարէանալ (հմմանաւ 1 Կր 11,5 հհ., Գծ 21,9, Տժ 2,11—12), բայց յաճախ չափազանցութեամբ ի կիր արկանէին զայդ շնորհս, և մանաւանդ թուի թէ՛ զիսունի լեզուօֆ, և այնու կը գեղձանէին: Զայս սովորութիւն անպատճէ կը համարի Առաքեալն, վասն ուրոյ խստիւ պատուէր տայ այլիւս խստիւնել զսոյն, և մի անգամ ևւ միշտ կը հըրատայէ: «Կանաքը յեկեղեցիս լուռ լիցին»: Միանգամայն կը յանձնաբարէ անտես չառնել իւր պատուէրն, զի պէտք է զիտնանթէ իւր զրածն «Տեան պատուիքանք են»: Ապա յաւելու «թէ ոք տղիտանայցէ, տղիտանայցէ: Եւ հուսէ ուրեմն կը զրածնէին զի զրածնաբարէ անտես չառնել իւր պատուէրն, զի պէտք է զիտնանթէ իւր զրածն «Տեան պատուիքանք են»: Այսուհետեւ, եղբարք, նախանձեցարուք մարգարէանալ, և զիսունի լեզուօֆ մի՛ արգելուք: Եւ ամենայն ինչ ձեր պարկեշտութեամբ եւ ըստ կարգի լինիցի:» —

Եւ արդ, ի վերագոյն ճառեալ ընդարձակ նկարագրութենէ Պաւլոսի Առաքելոյ ամենայն իրօք բացայայտ եղեն խփուրին եւ հանգանանի խօսելոյ լեզուօֆ: Բայ այսմ

ի լեզուս խօսելն⁽¹⁾ մին էր ի շնորհաց Ա. Հոգւոյն, հիացական իմն զիւճակ, յորում խօսողն, «Փ Հոգւոյն Սրբոյ կրեալ» (2 Պտ 1,21), յափշտակեալ մտօք, կը կորուսունէ իւր զիտակցութիւնն, եւ իւր ներքին յորդքն եւ եռանդումն կ'արտայայտէ խառնարձակ անյօդ՝ խուժդուժ բարբառով եւ խառնածայն աղաղակօք կակագելով, — խառնիխուսուն անիմաստ եւ անիմանալի գոչիւնք եւ ձայնարձակութիւնք, զորս սակայն հնարաւոր է մեկնել հսարակոց ընդեկական իմանալի բարբառով, իսկ առ այդ բաւական են միայն հոգեկիր անձինք ոմանք, որոց սեպհական են շնորհի բարզմանուրեան, որք եւ կոչին բարգմանիչ:

3.

Պաւլոս Առաքեալ Ա. Հոգւոյն շնորհաց ազգեցութեան իրբեւ արդիւնք եւ բուն նպատակ կը համարի զշինութիւն բովանդակ եկեղեցոյ, և զնովելոր միւսանզան ծրնունդն եւ զիրօնական եւ բարյական նորոգումն մարդու: Իսկ սոյն այս շնորհիւնն է զարգացումն մարդոյս յամենայն բարիս, կամ, որպէս նոյն ինքն Առաքեալն առէ (Պղ. 5, 22-23). «Խոկ պտուզ հոգւոյն այս է. սէր, ինդութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեղութիւն, ժուժկալութիւն: Եւ այլիւայլ օրորիեանց աղացոյց և նշանակ է՝ «զի ոչ իմաստունք ըստ մարմոյ, և ոչ բազում հզօքը, և բազում ազնուականք, այլ զիիմարս աշխարհիս ընտրեաց Աստուծած, զի յամօթ արանցէ զիմաստունս, և զտկարս աշխարհիս ընտրեաց Աստուծած, զի յամօթ արանցէ զնզօրս: Եւ զանտոհմս աշխարհի եւ զարհամարէնալս ընտրեաց Աստուծած եւ զոշինչսն, զի զէսն իմն խափանեցէ: Որպէս զի մի՛ պարծեցի ամենայն մարմին առաջի Աստուծոյ» (1 Կր. 1, 26-28): Եւ

(1) Ապարէն ի գէա էր ասել լեզութխօսութիւն: բայց, որպէսիւն Հայկ, Բաւզիրը, ո՛չ ըստ պատշաճի, յա՛յլ միտս իմանան զայդ բառ և մեկնենն իրբեւ «ձիրը կամ շնորհը խօսելոյ յայլեալ բարբառս եւն», լուազոյն համարեցայ զանց առնել, որպէսի թիւրիմացութեան պատճառ ըմինիթերեւ մահաւոր լիներ ննարի զրան լեզուարքարաւորիւն, այլ սակայն խորշեայ ի կիր առնել զայն:

համառօտ իսկ ասել, մարդոյս նոզիւր վերցին ծնունդն եւ բարյալին վարժն, ըստ Պատղոսի, է պառող քրիստոնէական հաւատոյ եւ երկրաւոր կենաց վախճան:

4.

Շնորհին ի լիզուս խօսերոյ, կամ լիզու երկայն տեւականութիւն չունեցան: Ի մըտից Գ. գարուն հետէ առ սակաւ ստկաւ սկսանին թուանալ՝ նուաղիլ, եւ հաւակ յիտոյ շիջանին, նմանապէս մասսամբ իւիք եւ ա՛յլ չնորհք Հոգւոյն: — Պարզեք Հոգւոյն ո՛չ այլ եւս էին յայտարար նշանակ ամրողջական եկեղեցւոյ, կամ եկեղեցեաց իւրաքանչիւր, այլ միայն առանձինն ձիրք կամ չնորհք սկսական ստկաւուց ուժանց ընտրելոց: Անցած էր այլեւս զիւցազնական զարն եկեղեցւոյ, շիջած էր սկզբնարուան հաւանդն հոգւորոյ: Այնուհետեւ «ըդշոգին եւ զջօրութիւնս» փոխանակեցին ա՛յլ ինչ հոգեւոր հաստատութիւնք եւ չնորհարաշխ կարգաւորութիւնք. — ամրակառոյց համատարած եկեղեցի մի, յանկուցիչ եւ տպաւորիչ պաշտամամբք եւ արարողութեամբք, հանգերձ խորհրդովք եւ կազմակերպեալ նուիրապիտական դասակարգութեամբ. ապա կանոնն Հաւատոյ, Սուրբ Գիրքն, ուրոյն աստուածաբանական վարդապետութիւնք, եւ իմաստասիրութիւն մի՝ որ կարող էր մրցիլ ընդ յայնժամ տիրող նորպղատոնական փիլիսոփայութեան՝ որ արգարեւ զօրեղազոյն ոստիսն էր քրիստոնէութեան:

5.

Ապաքէն Քրիստոնէութիւնն ըստ արտաքին կերպարանաց—այսինքն՝ ըստ ձեւոց եւ պայմանաց Աստուածապաշտութեան եւ Աստուածեղէն պաշտամանց — յընթաց գարուց բազմադիմի փոփոխմունս եւ յեղաշրջնունս կրած է, համեմատ առանձինն հանգամանաց իւրաքանչիւր տեղուց եւ ժամանակի, որպէս եւ ըստ անձնիւր հաստրակաց հայեցուածոց եւ գաղափարաց: Այլ սակայն անկատին ի բնէ եւ ըստ էութեան անայլայլ է նա եւ անյեղալի, զի հիմն եւ սկզբունք նորին յաւիտենական են, եւ զի Հոգին նոյն է, «լորում չք փոփոխումն եւ կամ շրջելոյ ստուեր»:

Յիրս սովորութեանց, հրահանգաց եւ կարգաց Աստուածեղէն պաշտամանց — թո՛ղ զայլակերպութիւնս լիդուաց, զակսպէս ազգային սեպհական սովորութիւնս, զառանձինն եկեղեցական սահմանազրութիւնս եւ զվարդապետական խտիրս — միութիւն եւ միօրինակութիւն յառաջ բերել եւ հասատելն կայ եւ մեայ առ ժամս լոկ բարեպաշտ գաղափարական իմն տեհնչանք: Հանդերձ այսու ամենայնիւ ճշմարիտ քրիստոնեայն վատահութեամբ ակն ունի, յուսայ եւ հաւատոյ՝ զի այս ամենայն անմիտաբանութիւնք, կերպակերպ եկեղեցական յօրինուածութիւնք, պէսպէս կրօնական խտիրք եւ խտրոցք, զմիմեանսամերժ վարդապետութիւնք հուսկ ուրեմն խափանելոց են, ըստ կանխասաց բանի Տեառն մերոց՝ թէ օԵկեղէ ժամանակ եւ այժմ խոկէ, յորժամ ճշմարիտն երկրպատկուք երկիր պազանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ, քանզի եւ Հայր այնպիսի՛ երկրպազուս իւր խնդրէ», եւ զարձեալ թէ՝ «Հոգի է Աստուած, եւ երկրպազուացն նուրա հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պազանել» (ՑՀ. 4, 23-24): —

Այս եւ սո՞յնզունակ է բուն եւ ճշշպաշտօնն Աստուածեղէն, բովանդակիչ միանգամանց համօրէն Շնորհաց Ս. Հոգւոյն:

Ֆ. Յ. Մ.

ԵՎՀՈԹ. — ի նախընթաց յօդուածի ուղղելի են հետեւալ գրիպակք.

Մին 1928.

Էջ 333ր.՝ ա. 18-19 ի վեր. ԸՆԹԵՐԳԻՔ՝ մարդոյ » 335ա.՝ ի օանօթ.՝ ա. 3. ԸՆԹԵՐԳԻՔ ուղղելի » 335բ.՝ ա. 11 ի վեր. զինի նորոց ի վերնացրին յաւելի է Ս. Եփրեմի:

ի նախընթաց հաստուածա նզրոց Ս. Եփրեմի
Մին 1928.

Էջ 347ր.՝ ա. 6 ի ներքուստ ընթ. մարդի
» 383ր.՝ ա. 20 ի վեր. Փիկ. ի ընթ. ընդ
Մին 1929.

Էջ 31ա.՝ ա. 19 ի վեր. Փիկ. է ընթ. Եր
» 31ա.՝ ա. 2-3 ի ներք. ընթ. իմաստորին
» 31բ.՝ ա. 26 ի վեր. » բաւդեալի

